

բոյս եւ անոռուն+ հաւասարապէս առատ կը գտնուին: գունակ գունակ ծաղկանց խառնուածը կը զմայլցընէ մարդուս աչքը: Քորեայի անտառաց եւ խսովուաց մեջ սեզ կը բարձրանան Երտովից այլեւայլ ծառերը, զոր օրինակ կաղնի, կաղամախի, եղեւին, ցարասի, թմրի, եւայլի: Հարաւային մասին ամէն կողմէրը հնդկելցէ կը բուռնի եւ այլ բազմմթիւ: բայսեր: Խփուն որ լիբանց անսառապին զարդը մերկացնելու օրենք շահաց տէրութեան մեջ: Արգաւանդ գետին անէն տեսակ ցորենեղին յառաջ կը բներէ: ցորեն, թուի ցորեն (polygonum sagittatum), եգիպտացրեն, գարի, կորեակ եւ ընտիր բրինձ, ասկէ զատ բակլայ եւ ուրիշ ամէն տեսակ խաւարտ: Ցառաջաց բամբակը կը բերուէր ցննաստանէն, որ ամէն հնարաւոր եղանակա: կը ջանար որ Քորեայի մեջ չմշակուի, սակայն քորեացի դեսպաններն այս կարեւոր բուռն սերմը փակացնելվ՝ Քորեայի մեջ մշակելու սկսան: Այլեւայլ մրցատու ծառալ ալ, զոր օրինակ սալըրենի, գեղզնի, ծիրանի, եւայլի, եւ այլն, Քորեայի մեջ սոլըրական են, բայց առատ անձրևի պատճառաւ ջոռու եւ անհամ կ'ըլլան: Օրբերդ շատ տեղիր որթատունկ ալ տեսած է, եւ խաղողը շատ կը գովէ: Շատ նշանաւոր է քորեական քինսենգ (panax ginseng), այն պատուական բժշկական արմատն որ ի ցննաստան սպառվ կը կըռուի:

Քաջասիրա օրսորդին սրտի մեծ ցնծութիւն կը պատճառեն Քորեայի անսառները: Վագրի այլեւայլ տեսակներ, յովազ եւ ընձառի, երկրին պատիժն են, եւ ամ ըստ բազմաթիւ զոհ առանին: Վարդ որսարու համար առանձին ընկերութիւն կազմուած է: Լեռնու կողեւրու անտառներու մեջ կը գեղեցին խուռն բազմութեամբ արջ, եղջերու, այծեամ, վայրի հոտ, անթիւ ու անչամար աղուէս, արխ, կղաքին (mustela martis), գորշուկ, սամցր, սկրւ՝ որ պատռական մոլշտակի կը մասակարաք. փափան, կաքաւ եւ գարձեալ բազմաթիւ ջրային թռչունք կը վաստան ձահճներու մեջ: Խսկ ժայռերու բարձր գագաթներու վրային կը սասառնին լայնաթիւ արծունեւ եւ վլթարի անդդ եւ այլ եւս բիւրազգի յափշտակիւ թռչունք:

Անառնունները չէ զարդացած, թէեւ երկիրն արջանի ամէն տեսակներն ունի: Ունար, այժ եւ խոզ շատ քիչ կը պաշնն: Փոքր ու սիրուն նժշյանեն՝ որուցմով հաղորդակցութիւնը կը կատարուի, գլխաւորաբար քուեզբարդ կզյեն կու դան, որ Քորեայի հիւսիսային կողմը կ'իւ-

նայ: — Բայտ Օրբերդի՝ Ասից մէջ ամէնէն աւելի շատ մետաղ ունեցողը քորեան է: Խսկ յետագայ քննիչք շափազնց ստուարացուցն: Բայց սույզ է որ լիբանց մեջ սակւշ, արծաթի, պղձի, երկաթի գանձեր կան: Բայտ Օրբերդի նաեւ քարածուխ (‘), կապար, անագ, զատիկ (arsenic), եւ այլն, եւ այլն: Բայց հառաւորութիւնը մեծ ինամով կը հսկէ այս հարստութեան փայ, եւ մահու պատժով արգելած է շահագործութիւնը:

Հուսկ ապա յիշատակներ նաեւ Քորեացւոց առակաւոր աստիթեանց մեջ ովի բառն գերբը: “Որո՞ն քիթն երկը սուր երկայն է, ու կը նշանակէ” Ովկ գիտէ ասիկայ: “Երկաթի քիթն, ու կը նշանակէ” Ավու: “Գնա քրմին երկայն քմինն այսէ, կ'ըսուի այն մարդուն՝ որ անիրաւութեան մը հատուցում պիսի ընէ: “Փառք Աստուծոյ, քիթն երկու ծակ ունին, կը նշանակէ” Այս արկածը շատ նշանաւոր չէ: Գիտուններէն ունանք կը հաստատեն թէ Քորեայի բնակչաց համար մեծ բախտ մըն է որ Տափուական նորագոյն քաղաքակրթութիւնը հնալ տակաւ մուտ կը գտնէ:

Հ. Գ. Բ.



Թ Ղ Թ Ա Կ Ց Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Ի. ԳՈՆՑԻՆՆԵՐԻ ՔԸՐԱՍՏԵՐԻ

Խրինստէն շգեկառոց երկու ժամ հեռառի քաղաքանին իբր մէկ ժամ կարմրանիչ ուղիւք քալիցով կը հանուի Աստ Քանցին գիտիկին: Խնչուս շգեկառոքի ճամբան, նյոնպէս եւ աւելի սուր ճանապարհն քարաւաս եւ ժայռուտ է: Այստեղ ծառ գրեթէ չի բուռնիր, եւ կանանչ հազիւ արմատ ծգելու տեղ կը գտնէ:

Էւս ժամէն կ'անցնիմ Աղուեսաձորին (Lisičia Dolina) բւերին վրայէն, որ ջախչախ քարերով լի անգանդ մըն է: առաջնին անգամ ասէ կը կը անսնեմ Ա. Քայլիշաի եկեղեցւոյ աշուտարակը, ցուռած քարերու կարկաներու մէջն, որ քաջալերութիւն կ'ազգէ այս տօնուր առապաներու մեջ թափառողնն: Ճամբան աջ կողմը կը շեղի. աչքերս գետին բւեւուած՝ կը զգուշանամ նեղ արահետին վրայ քարերու զգարնուելու. նոյն միջոցին հեռուէն ականջն կը

Հասնի խորտունկ եւ բութ խղուըրոտաձայն մը, որ
որչափ կը յառաջանամ կը զօրանայ եւ կրնամ
ջրոյ մը իսոյինոչանկը ըլլալն իմանալ:

Յանկարծ մարմարեայ վերնատան մը վոյս
կը դառնաիմ: Սորիս ասկ ուղազմիդ խորք մը,
անդունգ մը, իր 160 մեղր խոր, որուն բերանը
400 մեգրէ աւելի լցն Կերեւայ. կատարեալ
Նշայ ձագար մը՝ լցն յատական: Դիմաց իր 160
մեցր արամագն կը ժայռազնակուած ամ մը
խնաբարչած գեպ յալալից կարծիս իր ջնայ
ժակել ձագարը. եւ այս զանգուածին տակ
գետ մը ժայռն երկու տեղն ծակած գահավէժ
կը թափի ձագարին յատակի եւ լճակ մը կը
կազմէ: Ապրի կողմերն մութ նկուղներու մուտ-
քիր կը նշմարուին, ուր անշուշո կը դիմէ յա-
րաշարժ գետն: Ժայռերու որմենի իշենց ան-
չարժօն թեւն վկայ կանաւութիւն եւ ծառեր
կը կրին մինչեւ յատակը: Յատակի մուտերն պա-
տէ պատ ձուուած արուուտական կախացոյ կա-
մուրջ մը կ'երեւայ: Շաւարած աշքերու կ'ամ-
բառնամ անդունդին շուրջն. կը տեսնուին Ա-
քանցանին տնամնելն, աջունիք անտառակներ
քարալից, աւելի հեռու կը նշմարուին երկնա-
րեր իրաներ: Ահաւոր տեսարան մը՝ միանգա-
մայն գիւթիւ եւ գրաւիչ: Այժմ կը տեսնեմ
բովս կանգնուած տախտակ մը, որմէ կ'իմանամ
թէ վերնատան անունն է՝ Պատեֆանի դիտարան՝
(Stefaniewarte), եւ արդ եղուած է անգունդը
քար ձեւելն, որ կնայ վարդ շրջող ացելուաց
Տանիքիլի, ին փոքրի կը կնայ մահ
պատմանել այս արագործ թենէն առած թափու:
Եւ արգեանքիր վարդ կը նշմարեմ միջնահին շափ
մարդիկ: Անգունդի մէջ թռազող թեթևնիրիի
մեծութեամբ վայրի աղանինիր նշյանէն կենաք
կու տան այս ահաւոր տեսարանին:

ਕਾਰਬ੍ਰਾਨਿਹ ਸਾਗਿਨ ਗਲਾ ਮਸਾਫਰਿ ਕੁ ਨੰਤੇ, ਪ੍ਰ
ਮਾਕਾਵਿਨ ਕਾਮਕਾਂਤੇ ਪ੍ਰਭਰਿਣੀ ਹਾਸਾਥ ਚੇਤੇ: ਹੁਕ ਦੇਖ-
ਨਿਹ ਪ੍ਰੇਰਨਾਵਾਨੇਤੇਨ, ਅਨਾਂਗ ਲਾਈ ਮੰਨਿਆਵਿਲ ਹੋਰ
ਫਾਨਾਂਤੇਹਾਂ। ਕੇਂ ਕੇਂਹੈ ਕੀ ਜਾਂਦੀ ਕੁ ਜਾਨਾਵਾਨਾਵਾਂ:
ਫਾਨਾਂਗ ਮੱਲੇ ਕੇਂ ਅਖਾਂ ਅਲੋਧਿਆਂ ਕੁ ਜਾਨਿਆਵਹੀ ਟਾਨਾਂ
ਅਤੇ ਮਾਰਾਫ਼ਾਵਿਨ ਪ੍ਰਗਲੰਘ ਪ੍ਰਵਾਸ ਕੇਵਰਿ ਹਿਤਾਲ ਕੇਂ ਅਗਲੇ-
ਤੇਤੇਂ ਫਰਮਾਵਾਂ "॥ ਫਾਨਿਗਿਆਨੀ ਫਾਰਾਵਰਿਕੋਵਾਂ
ਮਾਨਿਅਤੇਂ, ਪ੍ਰਕਤੇਂ ਹਿਤੇਵਾਗੇ ਮੇਡ ਕੇਵੀ, ਪ੍ਰਗਲੰਘ
ਕੇਵਾਫਰੇਤੇਹਾਂ ਕੇਂ ਗਲਾ ਅਵਨਵਿਲੇ: ਹੁਕ ਹਾਸਾਨਿਹ ਜਿ-
ਕੇਵਾਲ ਸਾਨੂੰ, ਅਨਾਂਗ ਮੱਲੇ, ਕੁ ਅਨਾਂਗ ਕੁ ਅਨਾਂਗ ਕੁ:
ਅਜਿਥੇਕ ਫਾਨਾਵਾਂ ਕਾਰਬ੍ਰੇ ਪ੍ਰ ਅਨੇਕਿਤੇਵਿਨੁਹੇਤੇ:
ਉਗਾਵਾਵਿਨ ਪ੍ਰਹਿਲਾਦਿਨੇਤੇਨ ਬੇਮਾ" ॥ ਫਾਨਿਗਿਆਨੇਤੇਨ ਚੰਨੀਕ
ਗੁਣੇ ਹੇਠਾਂ: ਅਨਾਂਗ ਨੀਵਾਂ ਲਾਲਕਾਵਾਂ ਲੰਕਿਵੇਂ ਸ਼ੇਖਿਗੁਣੇਵਾਂ
(Alpenverein) ਮਾਨਿਅਕੋਵਾਗੇ ਮਾਨਿਆਵਿਲੇਹਿਨ
ਦੇਵਾਨੇਂ, ਪ੍ਰ 1884ਤੇਹਾਂ ਪ੍ਰਭਰਿ ॥ ਫਾਨਿਗਿਆਨੀ ਅਤ-

բերն ձեռք առած, Նոյանոր սյուրբ գտած եւ
ճամբաներ շինած է: Այստեղ պիտի վճարուի
մուտքի համար 30 քրայցեր (65 սնդր.)։ պի-
տի առանուի տաանընդդ մը, չահ մ'ամբողջ կամ
կես, ճրագ մը, եթէ կ'ուզուի նաեւ մանկնեցում՝
այրերու լուսաւորութեան համար: Առաջնորդ
են նյու առաջնորդ բարի գիւղացիք, որոնք նյու այ-
րերու մէջ ործած են եւ կը ործեն: Ասոնք
կը խօսին փայն իրենց սլուակն մըզան, ամանը
նաեւ կորտած խոսակրէն եւ մէկ երկուքն նաեւ
գերմաներէն, աւելի խեղճ: Մէկ առաջնորդի
մինչեւ երկը հոգի միայն կարող են ընկերանալ:
Ճար չկար, մեր բաժան յանձնելու էր ասոնցմէ-
կուն: Լուսաւորութեան համար պէսոց եղածն
առնիք՝ 80 քրայցեր վճարելով, առաջնորդն ալ
առնելիքն յիշեցոց — 20 քրայցեր մէկ ժա-
ման համար, որ ընդդիմանալու տեղի չէր տար:
Ըստ ինծի՝ որ պէտք է նաև երթալ Ս. Քան-
ցիան, ուր Հառովմէակն հետքեր կան, գիւղը
դիմել, տեսնել անգիւն նիշա սրբնմաց գեան,
որը այրերու մէջ անպատճ պիտի ունենանք,
նաեւ կ'թէ կ'ուզուի պարզուիլ պիտի կողման քա-
րայրեն, եւ Ա. Խակիս ժամանակն արդէն ուշ
էր, երեկցեան ժամը 5, եւ ուզեցի րոսէ մը
յառաջ մասեւ մասներու տեղն, որոշելով երկու
ժամ մալ գետանթալ:

քանի մը բոլուէն արգելն քիչ յառաջ տեսած անդունդին բերանն էինք, առաջնորդս եւս, Սկեփանի դիտարանին մշշդ դիմացը, բայց շած: Ուրուն համբաւերով հետզետեւ կ'իջանք կանանչերու մեջնին Ասպաֆորս ցցի կու տայ Սղեփանի դիտարանն, որ այս հետաւորութենէն ու խորթենէն տառ վեհ կ'երեւայ: Դիտարանին Մշշդ Փափանի, անտոնը տրուած Է Ասպաֆոր Ալյո թագածանդ Ծիկնոց անուամբ, երբ ասիկայ 1885 թեպա: 17ին այցելած է քարայրելն: Խմ վերէն տեսած եւ այժմ եղած անդունդն Ս. Քանցիանի այլիքուն բերանն է. Վայն Հուսուուզ գետին անունն Ռեքա է. այս անդունդը Մեծ 2որ (Dolina) կը կոչուի, իսկ ժայռի Հօկայ զանգուածով մը բաժնուած անդիի կողմը՝ փաք 2որ կը կոչուի: Քիչ մ'անքը մեր դիմաց ելաւ աստիսակէ հին գետակ մը, որուն վրայ կը նշանակարի թէ Ռեքա գետն 1826ին բ. 1856ին մինչեւ այնտեղ բարձրացած է, հետեւաբար մեզք տաք վար գանուուած այսամուտքին անած կած: Կանցնիք մաթը աշխարհին այս նախադառնեն: Հազին քիչ մն կը յառաջնակի, առաջնորդս մտադրի կ'ընե՛ որ ժայռերու մեջ խորուած ներ եւ զառիմար նկուղէ մը Ռեքաի որմէնին:

պիտի մօտենակը եւ դիտենք: Կ'ամիովուինքը՝ ճրագը կը վառի եւ կը մօտենք նկուղ մը՝ կիսով ծուած, եւ պատի վրայ հաստատուած երկաթեները բոնելով հինգ րոտէ կիշնակը անդղաձեւթաց ու գժուարին ճամբով, որ 40 մէդր երկարութիւն ունի: Առաջնորդը նցն միջոցն կը մէկնէ նմծի, որ այս գիտակիր նկուղն յառաջացն այսպէս նեղ էր, որ հազիւ ծնկուներու վրայ մաքլելով կարելի էր անցիլ, այժմ՝ ընդգրածակուած է եւ դիրացուած, մնականապէս նմծի համար միշտ գժուարին անցը մնալով: Նկուղը մօտենը պէս ըրց կարկածի խուլ ձայն մը կու գայ նեղ նկուղի մէջ ահսուիլ հնիւն մ'առած: Արդէն դորսն ենք, այս 160 մէդր խոր ճագարին յատակին մօտ, Օպլասէր Թրիենսացոյն շնիւլ տուած դիտարանը (Oblasser-Warte), որ փարիկ բարձրաւասներէ մին է, առջևն երկաթթվանդական անդունդէն ամիսացուած: Մեր առջևն իբր 30 մէդր վարը Ռեքա կատաղի գետն կրկին տեղէ ծակած է այն ահագին ժայռն, զրոյ Սդէֆանի դիտարանէն տեսանք խոնարհած պատէ պատ, եւ կրկին ջրվէժով վարազայն կը դահավիժի 10 մէդր խոր փոքրիկ աւազան, որպէս զի առաւել զայրացած մօտէ քարայրին: Քրոյ ձայնը բիւր արձագ մեղով ու հնչմամբ զօրացած կը մօնչէ, օդն ալ փրփրագեղ ջրոյ հիւէներով յագած է: Աչքերս չեն յագիր մերթ մեր վրայ ու դիմացն կանգնուած հսկոյ ժայռերու պատուածներէն անդին դիտելէն, եւ մերթ ոտքիս տակի ջրոյ զարհուրել տեսարանէն: Երեկոյեան արեւել կարմիր լրջան զոյնալով այստեղ՝ ամրով այս ահսուիլ տեսարանը խորհրդական շալարշալ մը կը պատէ: Մերզի մօն է նաեւ այն արուեստական կամուրջն, զրոյ վերէն նշամարած էի, որոն անունն այժմ՝ կը սորվիմ՝ թումազին կամուրջ, այսանունն անձէ շնիւլ տրուած: Ս. Քանցիանի այրերուն այս կտորն իր վրայի տեսմամբն եւ աշուելի գեղեցկութեամբն այս քարայրին աննկարագրելի մարդարիսն է:

Ջմայլմամիք գրաւուած կը մօտենք դարձեալ մեր գժուարագնաց նկուղն եւ կ'ելնէք մեր թաղած ճամբան, որ կը հասցնէ զմեց թումազինի կամուրջն: Այս կամուրջն՝ որ 1885ին շնիւլ տրուած է, 11 մէդր երկարութիւն ունի եւ յատակէն 40 մէդր բարձր՝ օդոյ մէջ կախուած է: Յատակը կը տեսնեմ դարձեալ Ռեքայի կրկին ջրվէժները, եւ բոլորսիքը դիտելով գալախիար կը կազմեմ՝ այս վիթմարի հօրին յատակին, եւ այս ու այն կողմէ տեսնուած գիտսափոր այրերու մուտքերուն,

որոնց խորագունին մէջ Ռեքա կը մօնէ կ'ամհետանայ կ'անցնիկ կամուրջէն, եւ որի կողնն վրայ փորուած հազիւ մէկ մէդր լցոյ ճամբով կը դառնակը ճագարի մէջքէն եւ կը հասնիկ քարայրի մը բերանը: Տախտակ մը կը ծանուցանէ՝ որ Թումինց այրին բերանն ենք Մուտքը 10 մէդր բարձրութիւն եւ 20 մէդր լցոյնութիւն ունի, եւ վերէ կախուած հաստաբես շթաքարեն, մամուրի ու կանաչը միասին համյական գարագը մը կազման են: Առաջնորդը մտադիր կ'ընէ որ այսունիտեւ ցեխերու եւ ջրերու մէջէն անցնի հարկ պիտի ըլլայ, միտ գնելու է շատ հերու, հարկ է աւելլրդ զգեստներ պատեղ թողուլ, եւն: Կը մօնեց այսպատրաստութեամբ: Գետինը կապային եւ աղմուտ է: Արեւու կէս լուսով ցցց կու առյ առաջնորդը հողի իբր 2 մէդր բարձր զանգուած մը, զոր յատակէ փոքրելու ժամանակ ազատ թողած են: Այս զանգուածին խաւերն էր կիմացուի ժամանակ ժամանակ գետին բարձրանալին յատակին բարձրանալն աստիճանները, ինչպէս նաեւ կ'երեւան նախապատմակն ժամանակներէ կենդանեաց եւ մարդկան բնակութեան հետքեր: Այստեղ գտնուած են քարայրին եւ մետազային նախապատմակն ժամանակներէ գործիքներ, ինչպէս նաեւ կենդանեաց եւ վից հատ մարդու հսկոյ կմանիք: Այս ախուրը խորհուրդներու զակը կ'ազգէ վրաս նաեւ արտաքուած ջրոյ խողանշանին, որ մուտքէն կու գայ կենդանի, եւ այրին խօսերէն կը հնչէ խուլ ու խառնակ, տիսուր եւ նյուինէս լուսախառն խաւորով տեսնուած շթաքարէ սեւ ձեղունն եւ կալային ցեխոս յատակն: Կ'եթանք յառաջն կ'ըսեմ: Առաջնորդը զահը կը վառէ: ալ բաժնուած ենք լրջա աշխարհէ: Զահն կարմիր եւ մասախառն լրջը հազիւ թէ մեր բոլոր տիքը կը լուսաւորէ 600 մէդր շըրապան ունեցող այս այրին մէջ: Կողմանակն զախիվայր ճամբով մը կը թողունք կ'երթակ նուտովի կամարագ մրէթին:

Ցառաջագոյն նրուտովի այրը մօտենը համար հարկ էր դրսէն իբր 30 մէդր մաքմալ իջնալ ճագարի յատակն, եւ թէքայի այրամուտքէն անցնելով դարձեալ իբր 30 մէդր մաքմալ բարձրանալ: որ նաեւ այն վասնգն ունէր, որ եթէ գետը բարձրանար անձեւներէ մուտքը կը փակուէր, եւ ներս գտնուովն կը բանտարկուէր: Այստեղով ելեւէլ քայլութեամբ ետեւ՝ յատակէն իբր 30 մէդր բարձր՝ ժայռարմին կողին վրայ փորուած ճամբէ մ'անցնելով կը մօնենք Բուտովի կամարագ մրէթին: Մեր ձախ կողմէն օրւան

շատ աղօթ լցոյ մը կը ջնանյ մինչեւ մեզի մատենալ-
այն տեղ է գետին՝ այդ մանելու դուռը՝ իր 8
մէգր լցն եւ 15 մէջը արածը: Գետը կարծես
գուշակելով իւր երկարատես բանտարկթիւնը՝
ականաց կը մտէ, կը բախէ վայրագ եւ ձգնա-
կան ուժով եւ փրկութիւնը կը սուրայ մեր առ-
ջևէն: Այս այդ մոնէման իրեր արձագանք կու-
տայ հոնաւ եւ ամսամասն օգյ մէջ: Հայրի եւ
մեր լուսոյն օգնութեամբ յատակը կը համարեմ
խորսակած ժայռերով կարպառներ եւ տեղ տեղ
մուժ խորքեր, որոնք կը վիպայնն թէ Ռեքա եր-
բեմ բռուն պատերազմ մատէ է զինք պարփա-
կող ժայռերուն դէմ, մինչեւ որ տեղ մը ծակած
անցած է որդի այր մը՝ նյոյն գործը կրկնելու:
Առաջնորդս զիս կը կեցընէ այստեղ, որ բարձ-
րաւանդակ առարգան (Belvedere) մին է, եւ
ինք ջան ասած կ'իջնայ վար եւ կ'իլլէ մեր ժայ-
ռին կողէն, չեռանալոյ ինծմէ: Դարձեալ կը
խանարին է եւ կը բարձրանայ նամէմ վեր, կը
յառաջնայ, վերջապէս կը ջանին ինծմէ հեռու,
չեռու բարձրաւանդակ մը: Կը վառէ մագնե-
զիումը, ասոր լուսնական լուսով կը տեսնեմ
այրին ահագին մնենութիւնը ինծմէ վեր անկանոն
գործական ճեղուն մը վարն Ռեքայի լցն ճամ-
բան, միշտ կղզենման ժայռերու բախելով եւ
խովալից: Այս այրն 70 մէգր բարձրութիւն,
130 մէգր երկայնութիւն եւ 50 մէգր լոյնութիւն
ունի, կետ բոլորակ Ճեղով: Այն ծախս, զօր այս
այրին մէջ Ռեքա իրեն բացած է յառաջ ընթա-
նալու: Համար, յառաջադշն այս քարսյիրերուն
վերջին սահմանն էր, որին անդ չէր յանդրդու-
նուեր մանաւանդ որ այն անդի հոսանաց սասա-
կութենէն եւ ջրոյ ձայնէն կ'իմացուեր՝ որ Ռեքա
նշյանեղ պատական բարձր ջրվէժ մ'ունի: Քա-
րայրանցողք 1884 նոյ. 5/ի յանդգնեցան,
ուշաբ եղած պատրաստութեամբ՝ յատուկ առ
այս վախճան շնուռած նաւակներու մէջ, զասնը
չունանը ներսէն կապած, այս մուտքէն մօնել,
եւ 10 մէգր ջրվէժ մ'իրենք զիրեկ վար ձգե-
լով՝ նոր այր մը տեսնա: Յաջորդ տարիներու
մէջ այսէս շարունակենալով՝ ուրիշ այրեր ու
ջրվէժներ գտան, որնց թիւն այժմ մինչեւ 24
հասած է: Այս հետագութիւններով սատորի գրեայ
ճամամաներով հետպէսէ կ'իջնայ կը ջանդչի
Վրիհական ծովը:

Բնականապէս այդ նահատակութիւնք ինչի Համար չէին, եւ հետագրքութիւնս ստիպուած էր յագիլ Հասարակ պյցելուաց Համար պարաստուած տեսնիներուով: Բարձրաւանդակ տե-

սարանի կը թողունը, եւ որմբու կողքին վրայէն՝
տեղանեղ հազի կէս մէր լայն փրուածեներէ
եւ էւներով կ'անցնինք կ'ելլենք Ռուտովի
կամարագ մնիեթէն գուրս, եւ խնջաձեւ ճամբով
վեր ելլենով՝ կը մնանեք ուրիշ կամարակապ
սրահ մը: Առաջնորդ կը կեցընէ զիս տեղ մը
եւ մոտադիր կ'ընէ վարն յատակը, որ չի տես-
նուիր: Քահն վարն բեկորները կը ժօժամփէ,
որով մակէ մ'անցնելով երկար միջոց ետև
կը հանին ըզը վրայ. այդի Ռուտովի կամա-
րագ մերեթին վրան ենք, եւ վարի ջուրն ներան է,
եւ մնեք ըզը երեսն 80 մէր բարձրացած են:

Ասէ կը մանենք 1880 Ապր. 15ին
գտնուած Ալգեր կամարասրան, որ 130 մէր
երկայն, 15—20 մէր բարձր, եւ 15—40
մէր լայն է տեղանեղ: Այս սրահն իւր Ալ-
բիրո անունը կ'առնու ներկայացուցած զարմա-
նալի մէկ երեւութէն: Սրահն մէկ կողմի 15—
20 աստիճան գարատափի (terrasse) նման կարգ
կարգ աւազնակոնքեր կան նման մեծ խթիներու,
շմարք շատ կանոնաւոր կամլուած. Կոնքերէ
ունան նորու թիւնը մնաւու մէկ մէրդ: Այնպէս
կանոնաւոր են գեղեցիկ կազմուած են այս կոն-
քերն, որ կարծես ձեռագործ են: Այս կոնքերէ
մէկուն վրայ առաջնու անգամ այր մանունքը
փատած տախտակի կոտր մը գտան են, որ կը
ցոցցնէ թէ ներք երեսն այս 50 մէր բարձր
տեղ բարձրացած եւ չետը մերած տախտակի
ի պայտութիւն թողած է:

Նրկու ժամկ աւելի յոյնեցոցիշ արաւաներէ ետեւ՝ բոլորվին քրանիսի մէջ, զրաւն ալ կաթկիթող ջրերէն թրամած՝ վերջ տուի այցելութեանս: Առաջնորդս ըսաւ՝ որ այս կերպով կարելի է երեք ժամ ալ չընկի մատչելի քառայրերն: Խոկ միւս մասերը մայսն Ընկերութեան վարչութեան հրամանաւ եւ պատրաստութիւններով կարելի է կատարել, գիշեր մը գետնի առակ անցնելով, եւ խօս զինք նաեւ կինաց լինանի յանձնելով, զօր անախանձ թուղոցի առաջ ամիսութեան ունեցողներուն: Գետնէն գործ ելած ժամանակս՝ արդէն կէս մը մնցած էր, կոմպաքի պատուակն պանդութիւն պէտք եղած զօրութիւնն հայթայիշեց ինծի, նաեւ կառք մը՝ զիս ընմատ, զոր եղած հասակած հայտնական:

Ա. Քանչիկանի քարայրերն մեծագործ են,
հրաշալի, վայրի, աշուելի եւ դժուարագնաց: